

տակը ներկայ յատակէն շուրջ երկու մեթր աւելի ցած եղած է: Հաւանաբար սկզբնական մատուռը կործանուած է երկրաշարժէ կամ բարբարոսներու կողմէ: Առաստաղի եւ պատերու վերին քարերը հաւանաբար ուժգործն ինկած են սկզբնական մողայիք յատակին վրայ եւ զայն ջարդ-փշուր ըրած են: Արդարեւ, պեղումներու ընթացքին, յատակէն քանի մը մեծամեծ պատի տաշուած քարեր հանուեցան: Պատերը հաւանաբար ստորին եւ միջին մասերուն վրայ մասամբ զերծ մնացած ըլլան այս ուժգործն վիլուզումէն: Երբ ծեռնարկուած է վերաշնութեան, հիւսիսային եւ արևմտեան պատերը պահուած եւ ամբողջացած են, իսկ հարաւայինը հաւանաբար տեղափոխութեան նենթարկուած է: (Ոյս նորոգութեանց եւ պեղումներու ընթացքին արեւելեան պատին ծեռք չդպաւ):

Հին յատակը փլատակներու հողով արդէն իսկ լեցուած ըլլալով նոր յատակը շինուած է ներկայ մակարդակի վրայ. որ աւելի քան մէկ ոտք քարձոր է Ս. Յակոբայ Տաճարի յատակէն:

Ս. Մինասի մատրան պեղումներու ընթացքին եւս մէջտեղ ելան խեցելէն անօթներու կտորուանքներ, որոնք եւս մողայիքի բեկորներուն եւ հին պատի ծեփերէն քանի մը նմոյշներու հետ ի պահ դրուեցան վանուց թանգարանի մէջ ի քննութիւն մասնագիտաց:

Նորոգութենէ վերջ մատուռին պատերը ծածկուեցան երկու մեթր բարձրութեամբ տախտակներով, գաւազանները անոնց վրայ կախելու համար: Ոյս տախտակները գռնակներու բաժնուած են որոնք ի հարկին զիւրաւ կրնան բացուիլ ու գոցուիլ պատերու քննութեան համար, առանց գաւազանները վերցնելու: Այժմ պատերու խոնաւութիւնը զգալի չափով պակսած է սակայն զետնի խոնաւութեան առաջըն առնել ներկայիս զրեթէ անկարելի է քանի որ մատուռին անմիջական շրջակայքը ջըրներ կան:

Ս. Մինասի մատուռը արտասահմանի մեր հնագոյն եկեղեցին է: Կ'արժէ զայն պահպանել մեծագոյն խնամքով:

ԾՆՈՐՀՔ ԵՊԻՍԿՈՊՈՒ

(Վերջ)

## ԵՐԵՍՈՒԽ ՏԱՐԻ ԸԹԱԶ

ԱՆԿԼԻՔԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԱԻԱԳ ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐԸ

•

Նոյեմբեր 18, Կիրակի առուռուն, Երուսաղէմի Անկլիքան Մայր Եկեղեցիին մէջ, Գեր. Մէկինէս Եպու. (\*) Աւագ Սարկաւագութեան աստիճանին բարձրացուց իր երկու քահանաները, որոնցմէ մին Հայոց բարեկամ Վեր. Հայր Պէքսիթըն: Այս հանդէսին հրաւիրուած էին Երուսաղէմի հոգեոր պետերը: Ամեն. Ո. Պատրիարք Հօր Կողմէն ներկայ էր Պատր. Փախանորդ Գեր. Մկրտիչ Եպու. Աղաւնունի. Հոգ. Կիւրեղ Վրդ. Իսրայէլեանի հետ. իսկ կ. Պոլսի համակին պատրիարք Զաւէն Արքեպու. և Բարգէն Սրբագան, իրեն բարեկամ ներկայ էին: Կիւլպէնկեան և Մէլքոնեան գասարաններու Սարկաւագունք ևս ներկայ գտնուեցան այս հետաքրքրական հանդէսին: Անկլիքան Եկեղեցւոյ մէջ Սարկաւագութիւնը վարչական կարեսոր գիրք մըն է, և ոչ թէ պարզ հոգեոր աստիճան մը: Երկու քահանաներ սարկաւագութեան հոգեոր աստիճանը աստացած են արդէն իրենց քահանայական ձեռնադրութենէն յառաջ. իսկ Աւագ Սարկաւագութեան բարձրանալով անոնք կը գտնան, այսպէս ըսենք, իրենց եպիսկոպոսին փախանորդները՝ մէկը Պաղեստինի, իսկ միւսը Կիպրոսի մէջ:

Աւագ Սարկաւագներուն առաջինն է Rev. Weston Henry Stewart, M. A. (\*\*), շրջանաւարտ Օքսֆորտի համալսարանէն, Աւագ Սարկաւագի որդի ինքն ալ, որ Երուսաղէմ գալէն տասը տարի յառաջ, Լոնտոն, Զլուիի հին եկեղեցւոյն Փախանորդը եղած է, իսկ Երուսաղէմ գալէ ետքը մատրանապետը՝ Ո. Քաղաքիս Անկլիքան հասարակութեան. այժմ իրեն Աւագ Սարկաւագ, իր իրաւասութիւնը կը տարածուի Պաղեստինի, Անգր-Յորդանանու և Սիւրիոյ Անկլիքան Արքեպիսկոպոսին:

(\*) Հայրը՝ Երուսաղէմի ներկայ Անկլիքան Արքեպիսկոպոսին:  
(\*\*) Ապա Երուսաղէմի Անկլիքան Եպիսկոպոսը եղաւ (1944 - 1957):

գամայն օգնականն ու խորհրդականն է Գեր. Մէկինէս Եպիսկոպոսին:

Խոկ Rev. Harold Joslyn Buxton, M. A., չըջանաւարտ է Քէյմարիճի համալսարանէն և տարիէ մը ի վեր հովիւն է Նիկոսիոյ (Կիպրոս) անկղիքան հասարակութեան, հրմայ Աւագ Սարկաւագը Կ'ըլլայ Կիպրոս Կղզիին: Հայր Պըքոթըն Անգլիոյ մէջ վարած է այլ ևայլ հոգեոր պաշտօններ և ատեն մըն ալ եղած է Ռանկունի (Պուրմա) եկեղեցին ժամանագետը: Մէծ պատերազմէն յառաջ և ետքը քանիցո այցելեց Կովկաս. Լօրտ Մէլլը Թըլնտի որբախնամ գործին մէջ Հայաստան շատ գործօն դեր մը կատարեց, աշխատեցաւ Մանկանց Պաշտպան Թըլնտին մէջ, և հրմայ ալ կ'անդամակցի Սիւրիոյ մէջ Հայոց Տեղաւորման Յանձնաժողովին, և Աւագ Սարկաւագ ըլլալէ երկու օր ետքը ուղղակի Հայէս գնաց՝ լիշեալ Յանձնաժողովին գործակցելու համար:

Հայր Պըքոթըն քանի մը գիրքեր գրած է Պալքաններու և Կովկասի վրայ: Հայ ժողովուրդին բարեկամն է և կ'աշխատի հայերէն սորգելու. մասնաւոր գասեր առաւ հանգուցեալ Թէսողիկէն, երբ Քօրֆու էր Հ. Պըքոթըն. և անգամ մը անկղիքան եկեղեցականներու ուխտաւորութեան հետ, երբ ներկայացաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, լատին տառերով գրուած հայերէն ուղերձ մը կարգաց: Հայր Պըքոթըն երկու հայ որբեր հովանաւորած է իր ծախքով և զանոնք գրած է Հոնուսնի մօտ Քէմիամի աստուածաբանական դպրոցը, որոնց մին, Պր. Գերճ, այս տարի չըջանաւարտ եղաւ մէծ յաջողութեամբ, և քանի մը օրէն Երուսաղէմ հասած Կ'ըլլայ արդէն, մէկ կողմէն ուսուցչութիւն ընելու ժառանգաւորաց Վարժարանին մէջ և միւս կողմէն հայերէն սորգելու և Հայց. Եկեղեցւոյ վերաբերեալ նիւթեր ուսումնասիրելու նպատակով:

(Սիոն, 1928 Դեկտմբեր, էջ 384):

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Ր

Յարգանանու Վեհափառ Թագուցորի արքանով վերադարձի բարեբասիկ առիրով հետեւալ հեռազիւր գրկուեցաւ պատա, Նոյեմբիր 10ին, Գեր. Տ. Սուրէն Եպո.ի կողմէ:

«Ձերդ Վեհափառուրեան նրաւովի և ապահով վերադարձի բարեբասիկ առիրով, մենք, մեր կողմէ եւ յանուն համայն Մըրոց Յակոբեանց Միաբանուրեան եւ Յորդանանի հայ համայնքին, կուզանք արտայալսել մեր անսահման ուրախուրիւնը, եւ կը ներկայացնենք մեր խորին նուրբման եւ հաւատմուրեան զգացումը Ձերդ Վեհափառուրեան եւ Հաշիմական Գանին, եւ կ'աղօրենք Ամենակալ Ասունծոյ պահել Ձեր Վեհափառուրիւնը վանզերէն եւ առնել իր աստուածայինին ներեն եւ ընունի պատապանուրեան ներեն եւ ընունի Ձեր Վեհափառուրեան եւկար եւ բարգաւան իշխանուրիւն վասն մեծի փառաց Հաշիմական Թագաւորուրեան»:

Խոկ Վ.ի. Թագուցորի Նմնյեան տարեգործի եղանակի առիրով հետեւալ հեռազիւր գրկուեցաւ արտայական պատա, Գեր. Տ. Սուրէն Եպո.ի կողմէ:

«Ձեր Վեհափառուրեան Նմնյեան երջանիկ առիրով, մենք յարգանօն եւ հաւատմուրին կը ներկայացնենք մեր կողմէ եւ յանուն Մըրոց Յակոբեանց Միաբանուրեան եւ Յորդանանի հայ համայնքին մեր ամենէն անկեզծ ընունիւրուրիւնները եւ կ'աղօրենք Ամենակալ Ասունծոյ ընունի Ձեր Վեհափառուրեան եւկար կեամբ որպէսզի մնայ մեր լոյսը, փառէր եւ պատապան մինչեւ վերջ»:

## ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒՄ

Դեկտմբեր ամսու ընթացքին, պատասխանու հետեւալ փոխնուրիւնները կատարուեցան Ս. Արքունի ներական ժողովի որոշումով: —

Հոգ. Տ. Մերսու Վ.րդ. Տեխոյեանի տեղ Ս. Յառաւրեան Տանարի Տեսուչ նախականութեան ժառանգաւորաց Վարժարանին մէջ և միւս կողմէն հայերէն սորգելու և Հայց. Եկեղեցւոյ վերաբերեալ:

Հոգ. Տ. Լեռն Աբեղայի տեղ, Տպարանի Տեսուչ Հոգ. Տ. Ներսէ Վ.րդ. Բայրուննանը կանչուեցաւ ժառանգաւորաց Ֆոխ-Տեխոյուրեան պատասխանատու պատօնին:

Խոկ Տպարանի Տեսույրիւնը յանձնուեցաւ Հոգ. Տ. Դարի Արդ. Մահակեանի՝ որ միաժամանակ կը զար նաև կիրակենան Մատենադարանի Տեսույրիւնը:

Հոգ. Տ. Կարին Վ.րդ. Մանուկեանի տեղ, Ս. Արքունի Տեսանապահ նախականութեան Հոգ. Տ. Անուշան Վ.րդ. Զշշանեանը, որ նոյն ատեն պիտի կատարէ նույն շիւրընկայի պատօն:

Որոն կը մաղրէ պատօններէ Հոգենան Հայերուն կարգուրիւն եւ արդիւնաւորուրիւն իրենց նոր պատօններուն մէջ: